

ՄԵԾ ՅՈՒԹԵԼԵԱՆԻ ՀԱՆԴԵՍԵՐԸ

ՏԵՂՐԹ-ԵՕԼԻ ՄԵԶ

ԿԻԼԻԿԻՈՅ Տ. ՄԱՐԱԿ Բ. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԿԸ ՊԱՏԱՐԱԳԵ ԵՒ ԿԸ ՔԱՐՈՋԵ

ՄԵՂԱՊԱՐՏ ՅԱԿՈՐ ԿԻԼԻԿԵՑԻ ԷՐ

(Մեր մասնաւոր բղբակցին)

ՏԵՂՐԹ-ԵՕԼ. 14/27 Հոկտ. 913

Նախորդ թղթակցութիւնովս արդէն յիշած էի թէ Տէօրթ-Եօլին ալ կը ջանայ արժանապայել կերպով տանելու համազգային մեծ Յորելեանը, ու արդէն այդ նպատակով, որոշուած էր շրջակայ էղերլի, Օճախը զիւղերն ալ հրաւարել որ միասին ընեն հանդէսը, եկեղունական վարժարանի սրահին մէջ:

Ուրախալի է որ, ամէն ոք, զգալով հանդէսին նշանակութիւնը, առանց ու է առարկութեան, միասին ընելու համար տուաւ իր հաւանութիւնը, ինչ որ հազուազիւտ բան մըն է, մանաւանդ կիլիկեցի Հայուն համար, ուր ամէն զիւէ մէջմէկ ձայն կ'ելլէ: Պէտք է խոստովանիլ որ զիւղերու և թաղերու ուսուցչը, մարմինները մեծագոյն դերը ունեցան, համոզելու համար որ միասին ըլլայ տօնը, և կրցան փարատել առաջին վայրկենին գոյութիւն ունեցող տարակարութիւնները:

Կրթական մարմինները, նախապէս արդէն հրաւիրուած կեղունականի տնօրէնին կողմէ, խորհրդակցութիւններ ունեցած էին հանդէսին կարգադրութեան մասին, ուր ամէն զիւղ և թաղ կը բերէր իր բաժինը, երգ, արտաստնութեանց:

Շարաթ, թարգմանչաց տօնին որը, նախապէս ցրուած ազդի մը համաձայն, ամէն կողմէ սկսան գունդաղունդ զիւմի Տէօրթ-Եօլ, Վերի-թաղի եկեղեցին, ուր Ն. Ս. Օծութիւնը, կիլիկիոյ Հայոց համոզիկուը կը նախազանէր արարողութեանց:

Նոյն օրը, Օծութէն: Էօպերլիէն, Վարի թաղէն, կեղունական վարժարաննէն, Վերի թաղի օրիորդաց վարժարանէն ու Քէլէկեան որբանոցէն աշակերտութիւնն և կրթ պատօնէնութիւնները, պատակակիրներու առաջնորդութեամբ, եկան եկեղեցի, ու յատկապէս պատորաստուած մահարեմի մը վրայ զիւղելով պասկները, շրջապատակնին իրենց սիրելի առաջին Ուսուցիչներուն մահարեմը:

Շատ զեղեցիկ էին պատկները, որոնց իւրաքանչիւրին վրայ գրուած էր որո՞ւ կողմէ ըլլայն ու, երկու պատյական թուականները՝ 413, 1513:

Խոկ կիրակի 13 Հոկտ. ին, Ն. Ս. Օծութիւնը, օրուան տօնը աւելի ցայտուած կերպով զգալի ընելու համար, երկսեռ խուռն բազմութեան մը ներկայութեանը, պատարացեց Վերի թաղի Ս. Աստուածածին եկեղեցոյ մէջ, ու յետ աւարտման, զալով կեղունական վարժարանի սրահը, նախազանէց հանգէսին:

Սրահն, բեմին վրայ զետեղուած էին Ս. Սահակի, Ս. Մեսրոպի պատկերները, և մէջտուղ Օւականի եկեղեցին, ուր կը հանդէին Ս. Մեսրոպի ոսկորներու, ինչպէս նաև իր աշակերտ Հայոց հաղարապատ Վահան Ամատունիին ածիւնները:

Ու ասոնցմէ զատ, կարմիր պատասխոի վրայ ճերմակ զիւղերով գրուած հետեւալ վերտառութիւնը, Ս. Սահակի և Ս. Մեսրոպի ու բոլոր զրչի վասակաւորներու յիշտատակին երախտապարտ Հայութիւնը. 413-1513:

Աւելորդ է բսել թէ ծաղիկներ ու կանանչներ կը տեսնուէին ամենուրեք: Իսկ բազմութիւնը, կարեկի է բսել ծովածաւալ, որ առառւնէ ի վեր կը սպասէր սրահն գններուն բացուելուն:

Վեհափառին անուան անուած երգով մը բացուեցաւ հանգէսը, ուրիէց յետոյ ինքը Ն. Ս. Օծութիւնը, զառնալով ժողովրդեան խօսեցաւ այնքան կուռ ու յուղիչ լեզուով, որ սովորական է իրեն համար, և որ խոկան համոյք մըն է զինքը լսելու բաղզը ունեցողներուն համար:

Յիշատակեց թէ ինչպէս երուսաղէմ ձեռագիրներ պրապտաֆ ատեն հանդիպեցաւ առաջին ապագրուած Հայ գրքին, որ կիլիկեցի Հայուն մը, Մեղապարտ Յակոբի, կողմէ տպուած էր վեհենտիկ - ու շեշտեց թէ, այդ Մեղապարտ մականունեալը պարագաներէն է իր ազգակիցներուն:

Վեհափառին իսոսանները ուշագրութեամբ մտիկ կ'ընէր ժաղովուրզը, և հազիւ աւարտած, որոտնդոսս ծափեր սկսան ամէն կողմէ, ուժգին, երկարատակ:

Հետզհետէ, այլկալ թաղի և զիւղի աշակերտուներու կողմէ տեղի ունեցան արտասանութիւններ, միշտ ընդմիջուած երգերով, և հետզհետէ իսոսեցան առաջականի տնօրէն Մատթէոս էֆ. Երէցեան, որբանոցի տնօրէնը, և Վարի թաղի աւագ ուսուցիչը Խ. Էֆ. Քարուկեան, այս վերջինը թրքերէն լեզուով:

Թէ ատենախունները, և թէ արտասանութիւնները օրուան տօնին նշանակութեան, յիշտատապուած անձերու զործունէութեան, և անոնցմէ առնուելիք դասերու մասին էին. և եթէ բոլոր առոնք կրցան այնքան հասկանալի ՀԸԼ-ւալ, գէթ, կիլիկեցին, ի մասնաւորի Տէօրթ-Եօլցին, զիտակ եղաւ թէ, այդ առոնք, կը յիշտատակուէր կիլիկեցի մը, որուն ո՛չ անոնք զիտէր, ո՛չ ալ զութիւնը:

Հանդէսը տեսեց մօտաւորապէս Զ ժամ, ուր ամէնուն ուշագրութիւնը հրաւիրեցին մանաւանդ, կամիտաօ վարդապատի երգերէն մէկ քանին, երգուած վերի թաղի օրիորդաց վարժարանի աշակերտուուններուն և Քէլէկեան սաներուն կողմէ. Ն. Ս. Օծութիւնը, կրկնել տուաւ այդ երգերէն մէկ քանին:

Երբ ամէն ատեն, հարկի և անհարկի կը քննազատուին ուսուցիչները առ հասարակ, գոնէ ասիթը ներկայացած ատեն պէտք է զնահատել անոնց ջանաքերն ու աշխատութիւնը: Համազգային այս մեծ Յորելեանին առթիւ եղած ամէն ինչ, ու նոյն իսկ հանդէսին զոյութիւնը ուսուցիչներու ջանքերուն և նախաձեռնութեան արգիւնք էին, և ատիկա կարելի է զնահատել, երբ մասնաւունդ տեղուով, վրայ ապրելով, զգան վերի կիլիկիոյ Հայութիւնը որբան օտար է այս ամէն բանի որ Հայկական է, Աղգային է:

* * Այսօր ոռաւօտուն կանուխ Ն. Ս. Օծութիւնը մեկնեցաւ դէպի ի նամուը, ուր մէկ երեկոյ զիշերելէ յետոյ, յաջորդ օրը կը մեկնի դէպի Սիս: